

Հայ գիւղ մը տեսնուի: թէպէտ հոն ալ եկողին զիմացը կատաղի շներ կ'ելին, սակայն ի վերջոյ կը գտնուի գիւղացի մը՝ որ քեզ պաշտպան կը կանգնի եւ իմանալուն պէս իրողութիւնը՝ կ'երթայ կը կանչէ գիւղին երիցագոյնը, որ կամ հիւրասիրութեան իւր բնածին զգածումէն մլուած կամ պաշտօնական բաց յանձնարարացին ստիպուած՝ բնակարան ու ապրուս կը հոգայ: Սակայն եւ այնպէս մեղք մեղի շատ դժուարաւ ամէն տեղ դիւրութիւն պիտի գտնէնք, եթէ շատատութեան երկու անդամները որ վիեննա մեր աշխատութեանց մասնակցած էին, հայ չըլային, այսինքն՝ ճարտարապետ թօրամանեան եւ գեղարուեստագէտ-պատմագէտ և լիսիցեան: Մի միայն ասոնց պարտական ենք, եթէ աւտորիական արշաւանքը կրցաւ իւր ծրագիրը փայլուն եղանակաւ գլուխ հանել եւ ամէն փորձակներէ ողջանդամ՝ աղատիլ:

Ճամբորդութեան գագամնակէտն էր մեր բնակութիւնն էջմիածին, ուր կը նատի կաթողիկոսը: Աերջին այցելութենէս ի վեր՝ որ քսանուշրու տարի կ'ըլլայ, շատ բան փոխուած է հօն: Վայելու չ մատենագարսն մը կառուցուած է աշխատելու սենեկակներով: Քառորդ դար յառաջ ուրիշ կերպ էր: Հոգեւոր ճեմարանը կոմոզական շենքով մը օժառուած է, եւ նոյն իսկ կաթողիկոսն իրեն համար շքեղ բնակարան մը կանգնել կու տայ: Նորին վեհափառութիւնը մեծ հետաքրքրութիւն ցոյց կու տար հայկական գեղարուեստի խուզարկութեան յառաջացման եւ խոստացաւ ձեռքէն եկածն ընել: Թանգարան

մըն ալ կառուցուած է, որ չափականց նշանաւոր ժողովածոյքներ կը պարունակէ եւ Էջմիածնի տաճարին զանձատանց ու մատենադարանին ձեռագրաց հետ միացած՝ բարձր գաղափար մը կու տայ չայց երբեմնի կարուղութեանը: Խաչիկ Վարդապետ բրիչը ձեռքն առած՝ պեղումներ կատարած է, որոնց արդիւնքները մեզ մեծապէս կ'օգնեն: Այսպէս ներկայ ժամանակիս հոգին Էջմիածնի մէջ ալ կազմուելու վրայ է:

Ամենէն հաճոյական օրերն անցուցինք Աղեքսանդրապոլ Կարանեանց ընտանիքին քոյ: Թէեւ հօն առիթ կաք քաղքին մասերը գտնուող ուռսական զօրանոցը հետայուղելու, սակայն մենք զմեզ սկզբունքով հետո բոնեցմէք նման զնուութիւններէ: Քաղքին շրջակայքն ու սումնասիրելու առատ առաջն կ'ընձեռէր: Յակոր Կարանեանց պարապոյ ժամերը կը զբաղընէր զմեզ՝ ցայ ուալով իւր թանգ արանին ժողովածոյըններն, եւ զանազան հանդէսներ կը սարքէր՝ հայկական բարքն ու սովորութիւնները մեզի ծանօթացընելու նպատակաւ: Սեղանները կը կը էին հինգ եղբայրներէ բաղկացեալ բազմանդամ եւ ի միասին բնակող ընտանիքի մը կերակրեղնները բառնալով: Հայկական սովորութեան համաձայն կարգուած դամագան չէր յոզներ ամէն մէկը մի առ մի, գեղեցիկ Վարդանուշն անգամ, բաժականա խօսելու յոդորելէ, եւ նուագածուք կը նուագէին շրջագարձ եւ առանձնակի պարի եղանակներ, զօր լսելով մեր զրոսասէր պատմիններն անգամ՝ պիտի հրճուէին անտարակոյս: Թրգմ. Ե. Ռ. Անծելու Յ. Սթրահնովի կողմէ:

ԳՐԱԿԱՆ

ՀԱՅ ԱՍՏՈՒԱԺԱՇԱՇՈՒՆՉԻ ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ ԶԱՆՔԵՐ ՈՍԿԱՆԵՆ ՑԱՌԱՋ

Կատուածաշունչի տպաղբութեան առաջին ջանքն, որչափ իմ քաղած տեղեկութիւններս կը հասնին՝ կելք մինչեւ 1585:

Ազարիա Զուղացեցի Կաթողիկոսն Սոյց, Հայեպի մէջ “տոն Լեօնառտո Միտոնեա եպիսկոպոսին”, առջեւ կաթողիկէ հաւատոյ դաւանութիւն տալով 1585 Ապր. 10ին՝ իր եւ Հայ եպիսկոպոսներու ստորագրութեամբ եւ կնքով՝ հետը կը գրէ նաեւ նամակ մ'առ Գրիգոր ԺԴ. Ս. Քահանայապետն Հովոնյ նոյն թուականաւ, եւ Յովհաննէս եպիսկոպոսին ու Գրիգոր Սարկաւագին ձեռքը կը յանձնէ Հովոն Ս. Քահանայապետին տանելու, եւ ասոնք ալ նոյնը կը կատարեն: (Բնագիր՝ Վատիկ. Մանդրն. Հայ ձեռ. 2:)

Կաթողիկոսը կը զրե յիշեալ նամակին մէջ . “ . . . խնացաք եւ գիտացաք զգմռութիւնն եւ զմասնութիւնն եւ զշտապն առանձնական որ քո սրբութիւնդ ունի ի մեզ որդոց հայոց տւելի քան զայն ընդհանրական որ ունին ամենայն քրիստոնեայք . քանզի ի Հռոմ տուեալ ես քո երանութիւնդ մեր ազգին եկեղեցի եւ օթարան եւ բազում ողբանութիւնն եւ յետոյ մէկ գասատուն մի վասն ուսուցանեց տղայոց հայոց , եւ տվեր շնորհ նոր պասման զիր գեղեցիկ ի հայոց լեզու եւ քանզի քո սրբութիւնդ կու կամի օգնել եւ կանգնեցացանել զմեղ ի յայսմ անանկութենէս հոգեւոր եւ մարմառոր , եւ վասն գասանեց զմեղ քո սրբութիւնդ առնէ որպէս բարի հովիւ որ թողու . ԴԹ . ոչխապն վասն գտանեց զմենն որ կորուսաւ եւ վասն միաւորեց զմեղ ի զոփն սուրբ եկեղեցոյն հռոմայական առնես որպէս առնէ հաւս իւր ձագերուն . եւ որպէս առնէ ողբանած մայրն որդոց իւրաց սիրելոց եւ որպէս արար[ար] հայրն անառակ որդոցն Ավան որոյ վատեցաւ այսչափ հուրս ի սիրաս մեր եւ եմք բորբոքեալք այսպէս որ փաշեմաննեմք զանցեալ ժամանակն , եւ ուրախանամք ի ժամանակս առաջիկայ եւ ուսամք զի ուրախասցուք շատ եւ աւելի վասն ժամանակի որ դարս է . վասն որոյ անդադար գոհութիւն մատուցանեմք . . . մեք եմք որպէս զերկիր ցամաքեալ որ կու հայի ջոյ որ ի յերկնից . եւ որպէս փափաքէ եղջերոյ յազերս ջուրց . եւ որպէս սատագն հայի ցողոյն . . . ամենս ի միասին եւ ի յամենայն մեր պատարացն եւ յազօթս ազաշեմք հանապազ վասն երկայն աւուրց եւ կինաց առողջութեանց վասն քո սրբութեանդ եւ վասն բարձրանալց սուրբ ամռուցն առաքելական եւ եկեղեցոյն հռոման եւ վասն միաւորութեան քրիստոնեից եւ զամենայն ինչ որ զիսէ քո սրբութիւնդ որ պիտոյ է մեղ . եւ մինչ էաք ի հալապ յետի անդամն եւ ծորովեալ իջաք վասն այլ ուրիշ կովոյ ի մեր ազգին մէջն , նաև այս ասացեալ մեր եղբայրն սիտօնիա եղիսկուպոսն երեր առաջի մեզ զգաւանութիւնն սուրբ հաւատոյ թարգմանեալ ձեռամք սիրական որդոցն մերոց սարկաւագ Գրիգորի ի հայոց զիր եւ ի լեզու եւ զովութեամբ սաւացեալ սարդուն տիրոջն եւ զի ասացեալ դաւանութիւնն է ուղարկեալ ի քո սրբութիւնէ եւ ի սրբոյ եւ ոչ կարէ սղանել . Ընկալաք ի վերայ մեր աչացն եւ զիսոյն եւ կարդացաք առաջի մեր եպիսկոպոսացն եւ քահանայիցն եւ ժողովրդոյն ի հալապ եւ ի սիս եւ ձեռնագրեցաք եւ մուհրեցաք մեր մուհրովն կաթողիկոսութեան եւ կու զովինք այս զրովս զասացեալ յավաննէս վարդապետ եւ եպիսկոպոսդ մեզ փոխանորդ եւս առաւել կու ուղարկեմք ի հետն զասացեալ Գրիգոր սարկաւագն քանի մի տղայով վասն ուսման ի դասատունն . եւ աստուածաշռուն Ճր+ու մէ հայոց : Ավան զի քո սրբութիւնդ հրանոյեացէ որ պատմուի ի պէտա ամենայն ազգիս հայոց . վասն զի յամենայն ազգս հայոց որ է շատ եւ բազում ծորով թէ զառնի . Ի՞ . աստուածաշռուն ընդ ամենն , եւ կու նատի զինն . ԲՇ . կամ ԳՇ . Փ՞լի մէկն . եւ չի գտնելի եւ յոյժ պիտանի է վարդապետաց եւ հայրապետաց եւ քահանայից : Գիտեմք հայր սուրբ որ բազում զրամ խարճ կու լինի ի յայս պասմայս բայց ավաւինելով ի քո առատանութիւնդ երանութեան քո ի բազում շահս հոգեւորս որ առնիցէ քո սրբութիւնդ ամ մեր ազգին եւ այնոցիկ որք փափաքին ուսանիլ զհայոց լեզուն եւ զգիրն . Խնդիր ունիմ ապաւինելով ի քո սրբութիւնդ զայս շնորհս առաւել եւ ի յայս պասմայս կարէ ծառայել ասացեալ յովաննէս եպիսկոպոսն եւ Գրիգոր սարկաւագն եւ մարդունե որդի արքապարայ որ իւր հայրն հասկացող էր . բայց զԳրիգորն առաւել պասմայն համար կու դրկենք , վասն որոյ անձն տաննեմ զսոսա քո սրբութեանդ քան

որ կարեմք: Նմանապէս եցոյց մեղ պարոն տէրն սիտօնեաւ հպիսկոպոսն զբառնալ տարոյն եւ վասն նորոգման տումարից եւ զպատճառից բայց մեք միայն ոչ կարեմք խախտել յասաջ քան զայլազգիք վասն առ ժամայն լինեաք ըմբռնեալ ի յանօրինաց թէ միութիւն արարեք ընդ Գոանկաց. եւ ոչ ունիմք գիրք որ խօսին այսմ տումարից արարաք մեղ վերիլ զատացեալ վարդապետ յովաննէս հպիսկոպոսն որ ուսանիցի ըստ զայս տումարեղէնս՝ բայց մեր ազգին տումարեղէն ու զարկեցեք զի ամքն ուսանիցիմք եւ մեք լինիցիմք առաջնկն եթէ այլք զայցեն զչետ մեր....,

Տարակոյս չկայ որ ուսումնասէք եւ եռանդուն Ս. Քահանայապետն հայ Աստուածաշնչի տպազրութեան գործին հետամուտ եղած պիտի ըլլայ, ինչպէս յաջորդ ժամանակներու գէպքեր ենթադրել կու ասն. սակայն այս պարագայիս հետազոտութեան տակաւին միջոց չունեցայ: Վերցիշեալ նամակին մէջ “զբառնալ տարոյն եւ վասն նորոգման տումարից, կոչածն է “Տօմար Դրիգորեանն. Յաւիտենականն”, այսինքն՝ Նոր Տօմար, որ 1584ին Հոռմ տպազրուած էր հայերին լեզուաւ:

Հաւատոյ Տարածման Ս. Ժողովոյ (Propaganda) շարաթական նիստերուն Արձանագրութեանց մէջն, զորս 1912ին ըստ մասին քննելու չնորհն ունեցայ բացառար՝ Վահեմ. Դարզինալ Դահերիցուն բարեհաջ թոյլառութեամբն, հայ Աստուածաշնչի տպազրութեան ձեռնարկութիւններու հանդիպեցայ եւ այլ շատ կարեւոր տեղեկութիւններու, որոնք ցայսօր ուրիշ որեւէ տեղէ մը ծանօթ չէն: Այսպէս 3 Փետր. 1632ին (Nr. 1632, 116), Առաջարկուն (Ponente) կը հաղորդէ, թէ Զմիւռնիայէն, Վենետիկի հասարակապետութեան ներկայացուցին հայ թարգմանը՝ Յովհաննէս Մոլինյ, կառաջարկէ Ս. Ժողովոյ ինչ ինչ պայմաններով՝ որ Հայոց Աստուածաշնչունց տպուի Հոռմ, որպէս զի ըլլայ թէ Հայերն, ինչու չէ Յաղուած կորչնչն, Հերետիկոս Հողանապետոց քով տպել ասն: Ս. Ժողովն կ'որոշէ սայն նիւթին վրայ ծանրութեամբ խորհիլ, եւ առ այժմ Յովհաննէս Մոլինյի զրել, որ Հայերն ետ կեցընէ Հողանատ տպել տալին, եւ կընայ յցս տալ որ Հոռմ նոյնը պիտի տպէ: Եւ որովհետեւ Նախիջեւանի հայ Աբրեւդն Ֆր. Augustinus կ'առաջարկէր առևտնաբանը Եպիստարածաշնչունց տպել տպէ, զոր Դոմինիկեան Հարք թարգմաներ են, կ'որոշուի զրել նոյն Աբրեւպիսկոպոսին, որ աշխարհաբար թարգմանութեան ընդօրինակութիւնը զրկէ:

1630—1634 տարիներու արձանագրութիւններու մէջ կան Յովհաննէս Խուլ եւ Զաքարիա Երեւանցի կ. Պալսոյ կաթուղիկէ հայ Պատրիարքներու մասին բազմաթիւ պատմական տեղեկութիւններ, զորոնք ուրիշ առթիւ պիտի հրատարակեմ: Մեր նիւթին համար նշանաւոր է 1634 Յունիս 5ի նիստը (1634. 61, 46), որուն ակիզըր կը ծանուցուի որ Յովհաննէս Պատրիարքն կ. Պալսոյ, ի Հոռմ Ս. Մարիամ Եգիպտացի Հայոց եկեղեցւոյն օթարանին մէջ հողին առ Աստուած աւանդելն յառաջ՝ հրամայած է, որ Հայերէն Աստուածաշնչուն մը, զոր Հնապայն օրինակի մը վրայէն ինքն անձամբ ընդօրինակած եւ շքեղ զարդարած է, Ս. Հօրն Մերում Ուրբ. Լ. Բն տարուի տրուի, եւ ինքն Պատրիարքն յանուն հայ ազգին կը խնդրէ, որ Ս. Քահանայապետը զայն տպազրել տալ հածի: Ս. Քահանայապետն հրամայած է, որ նոյնը յանձնուի Վատիկանի գրապահութիւններին համար:

Սոյն Աստուածաշնչուն այսօր Վատիկանի Մատենադարանի մեծ պահպէն մէջ է, սաեղծագործութեան բազմերանգ գեղեցիկ նկարն, որ ապահով տակ ի տես գրուած է, հիացումը կը զարթուցանէ տեսնողներուն: Այս Աստուածաշնչն անձամբ հետազոտած

եմ եւ բազմաթիւ ուղղութիւններ ու յաւելուածներ նշանակած եմ Յ. Վ. Միքա-
ջեանի ցուցակին (Հանդ. Ամս. 1892, էջ 212) վրայ. ի մասնաւորի ծաղկող նշա-
նակուած է այն տեղ՝ “Յովսէփ”, Վարդապետ, որ սխալ է, եւ “յվս”, ինչպէս կը
ստորագրէ Յովհաննէս Խոռու ամեն տեղ, պէտք է կարգալ ուղիղ՝ “Յովհաննէս”:

Թէ Վատիկանի գրադարանապետն որչափ ինչ խնամք տարած է տպագրութեան
ձեռնարկելու, առ այժմ կը ֆայ անձանօթ:

Յովհ. Խոռուն սրտակիցն եւ վիճակակիցն Զաքարիա Երեւանցի Պատրիարքն
է, Պոլսոյ (տ. Հանդ. Ամս. 1911, Յնր, եւ Փետր.) նոյնպէս հետամուտ եղած է հայ
Աստուածաշունչի տպագրութեան:

1637 Մեպ. 22ին (1637, 374, 21) Ս. Ժողովը հայագէտ Piromalijն հրա-
մայած է, որ հայերէն Կոտոռածուշունչը յատիններէն Աստուածաշունչին (Vulgata)
հետ համեմատէ եւ նշանակէ թէ արդեօք սխալ կամ մոխր բան մը կայ հայերէն
բնագրին մէջ:

1637 Մո. 14ի Նստին մէջ (1637, 388, 7) Ս. Գահը կը ծանուցանէ Ս. Ժո-
ղովին որ Պոլսոյ Հայոց Զաքարիա Պատրիարքը Տէր Յովհ. Մոլինոյ հայ կաթողիկէ
քահանայն առ Սրբազն Հայրն մեր Ուրբ. Լ. Քահանացապետն զրկած է, որպէս զի
իր կողմանէ եւ յանուն իւր հաւատոյ գաւանութիւն աայ եւ խնդրէ որ Աստուածա-
շունչը, որ Ուորիոսի եւ Արկադիոսի օրով հայերէն թարգմանուած է, քննուի, սրբա-
զրուի եւ տպուի ի պէտա Հայոց որ իւր իշխանութեան տակ են: Կը խնդրէ նաև որ
Յովհ. Մոլինոյ կաթողիկէ հայ քահանային որդին Միքայէլ՝ Հոռմ Ուրբ. Պալլանոց
ընդունուի Ս. Քահանացապետը կը հրամայէ որ գաւանութիւնը քանի մը Կարգինա-
լոց առջեւ առնուի, իսկ միւս խնդիրըները կատարելու ինամ տանի Ս. Ժողովի:

1638 Յունուար 30 Նստին մէջ (1638, 16, 23) հայ Աստուածաշունչի տպա-
զրութեան վրայ կը խորհուի, եւ կորոշուի, ոչ թէ Եւթանասնից թարգմանութիւնը,
այլ Վուլգատայի հայերէն թարգմանութիւնը տպագրել. եւ որովհետեւ յունարէն
Նոր Կոտակարան ըստ Վուլգատայի հրատարակուեցաւ, պէտք է նախ հայերէն Նոր
Կոտակարան ըստ Վուլգատայի հրատարակել, որով թերեւս հայերը նաև Հինն ու-
նենալ կ'ու գեն:

1638 Փետր. 22ի Նստին մէջ (1638, 55, 26) հայ Աստուածաշունչի յիշեալ
թարգմանութեան գործին համար՝ կ'որոշուի ի Toscanillaէ Հոռմ Կանչել Fr. Gaspar
Հայն, Ս. Փրանկիսկոսի Յու Կարդէն, ի կ'Պոլսոյ Պօղոս Piromalijն, որպէս զի Յովհ.
Մոլինոյի եւ հայազգի Fr. Giovanni Դոմինիկեանին հետ հայերէն հին թարգմանու-
թիւնը համեմատեն Վուլգատայի համարակալեցաւ, պէտք է նախ հայերէն Նոր
Կոտակարան ըստ Վուլգատայի հրատարակել, որով թերեւս հայագէտ Աստուածարաններ կան, Հոռմ
կանչուին որպէս զի այս գործին դրազին:

1638 Յուլ. 19ի Նստին մէջ (1638, 126, 46) կը ծանուցուի Յովհ. Մոլինոյի
առաջարկութիւնը՝ որ Վատիկանի մայրելու վրայէն նոր հայ տառ ձուլուի Նոր Կոտ-
ակարանը տպելու համար, վասն զի Propagandaի տպարանին տառերը չեն բաւեր: Կ'ընդունուի
առաջարկութիւնը եւ կը հրամայուի կատարել:

1639 Մարտ 21ի Նստին մէջ (1639, 263, 30) կը ծանուցուի Յովհ. Piromalijի
զեկուցումը՝ որ հայերէն Նոր Կոտակարանի համեմատութիւնը վերջացած է, որ եւ կը
խնդրէ Ս. Ժողովին երկու հայագէտ Աստուածարան անուանել, որպէս զի քննութիւն
կատարեն: Ս. Ժողովը կ'որոշէ Պօղ. Piromalij:

1639 Յուլ. 18ի Նստին մէջ (1639, 312. 17) կը ծանուցուի որ Յովհ. Մոլոյ, որ Պորտ հայ Պատրիարքին գործերուն ներկայացուցիչն է, կը խնդրէ որ փութան հայ տառ ձուլելու նոր Կատակարանն ու Սաղմուր տպագրելու համար։ Ս. Ժողովը կը հրամայէ փութացընել սոյն դորձը։

1639 Օգ. 19ի Նստին մէջ (1639, 338. 28) կը ծանուցուի Պոլսոյ հայ Պատրիարք Զաքարիայի նամակը, որ կը խնդրէ հայ Վարդապետաշունչն էին եւ Նոր Կատակարանի տպագրութիւնը փութացընել։ Ս. Ժողովը կ'որոշէ անմիջապէս սկսիլ Նոր Կատակարանի տպագրութիւնը նորաձցը տառերով։

Այս զբքերը տպագրութեամբ լոյս տեսած չեն, որշափ ինձի ծանօթ է, եթէ Սաղմուն այն չէ, զոր 1642ին Յովհաննէս թարգմանիչ Անկիւրացի (Շուաննի Մօլինօ) ի վենետիկի ի տպագրանի Սալեկաթ առ տպագրած է, ինչպէս նաև Շնորհարոյ Յիսուս Որդի։

Նոր Զուղայի Ամենափրկւան տպագրանն ալ տառաջին անգամ սկսած է տպագրել հայ Աստուածաշունչը իր 1650ին, սակայն չէ կրցած կատարել։ Ասիկայ կ'իմանանք Խաչառուր Վ. Նոր Զուղայեցւոյ յօրինած Պարսից Պատմութեննէն, զոր հրատարակած է անդրանիկ հայ լրագիրն “Ազգարար”, 1795ին, էջ 233. “Խոկ ի մէջ ազգիս հայկական նախ ի նորս Զուղայ սահմանեցին գտպագրատուն որպէս զարար օրինակին, ի վեր անդր զրեցաք. բայց զիրն եւ մերանն եւ թուղթն սակա տհասութեան սակաւոք իմիք ապականեալ. որպէս յայտնապէս երեւի արգեօք ի տպեալ զրեանցն։ Ուր եւ անդ բազում զբեանց՝ որք տպեցին, սկան ընդ որոց եւ Տողեւ Վարդապետաշունչն էին, այլ վասն մեղաց մերոց մնաց թերակատար, որպէս կայ մինչեւ ցոյսօր ի միջի մերում. սա կարի լւատղոյն ուներով զժուղթն եւ զիրն, քան զառաջին տպեալ զրեանան։ Խոկ զինի Ուկան Վարդապետոն որ եւ սա մի խոկ էր ի յիմանացելք աշակերտաց Տեառն Խաչատրոց մեծի Վարդապետին . . . երջանկավայլ Վարդապետն Ուկան այնպէս զարմանալի եւ զեղեցկազոյն զիր յօրինեաց, բատ որում եւ հաւատուեաւ յայտնի խոկ արգեօք ի յիւկան Վարդապետի Տողեալ Աստուածաշունչըն, որ զրեթէ ոչ Վանանցեցւոյնն, ոչ Սիսիթարայ Արրային, եւ ոչ Թուրշուճու, եւ կամ թէ այլոց տպեալ զրեանքն կարեն լնել նմին աղանինեայք . . .”¹

Ասոր կը յաջորդէ Ուկանայ պատկերազարդ Վարդապետաշունչն ամբողջապէս տպագրուած (11 Մարտ 1666 — 13 Հոկտ. 1668) որուն վրայէն տպուած են նաև կաթողիկեայ Հայոց 1705ին Կ. Պոլս Պէյոլի տպած Աստուածաշունչն եւ Միսիթարայ Աբբահօր Աստուածաշունչն, 1733ին տպաւած ի վենետիկի, եւ քանի մը տեղ կաթողիկէ Հայոց տպած Նոր Կատակարանն “ըստ օրինակին Ուկանայ”, Ուկանայ Աստուածաշունչը Վարդապետի համեմատ սրբագրութիւններ կրած է։ Անտարակցոյ Հուոմի մէջ տպաշտօնապէս պատրաստուած վերօյիշեալ Աստուածաշունչի վրայէն եղած են սրբագրութիւնները, քանի որ Ուկան Վ. ի կաթողիկէ հաւատոյ դաւանութեան թուղթը կայ ի Հուոմ, ինքն Ս. Աթոռէն եւ բոլոր եւրոպացի հին կամ ժամանակակից զրողներէն իրրեւ հայ կաթողիկէ Արքեալ. Ճանցուած է, եւ ես ինքնին տեսոյ Հուոմ Ուկանայ տպագրած զբքերուն ձեռագիր բնադրիները, զոր ինք Հուոմ զբքած է ի քննութիւն, եւ այն տեղ բնադրիները լատին թարգմանութեամբ երկիրն զրուած։ Քննութիւն ենթարկուած են, եւ նոյն խոկ Հուոմայ մէջ 1668էն յառաջ Ուրը. գաղրոցի աշակերտ Ներսէսը քահանայ ձեռնադրած է Ս. Ժաղովոյ հրամանաւ։

1668 Մեպտ. 24ի Նստին (1668, 207. 30) Արձանագրութեան մէջ կը կարգամ, թէ Հուանտայի Առաքելական Նուիրակը կը զրէ որ Ամնգերտամի մէջ Ուկան հայ

Արքեպ.ի դեռ կիսով ապած Աստուածաշունչին մէջ մոլորութիւններ կանւ ինքը Սուբ-
րակը քննած է Ուկան Արքեպ.ը, որ կ'ըսէ թէ ինք ի Հոռմ կաթողիկէ հաւատոց գա-
ւանութիւն առած է և հաստատուն կը մայ նոյն զաւանութեան վրայ, ինքն Աստուա-
ծաշունչը կը ապէ հայ հին ձեռապիրներու համեմատ, և երբ ապագրութիւնը վերջա-
նայ, պիտի զրկէ Ս. Ժողով, որպէս զի եթէ սխալ մը կայ ու զզուի: Ուկան կը ինքը
որ իր մէկ ազգականը եւ ուրիշ քանի մը հայ պատանիներ Ռեքրանեան գլուխոց ընդու-
նուին քահանացութեան պատրաստուելու, և իրեն նպաստ մը տրուի. վասն զի Աստուա-
ծաշունչն շատ վնասուած է և այն: Կ'որոշուի որ Աստուածաշունչի ապուած մասերը
զրկէ, իրեն 50 սկուգ տրուի: Եթէ կամուոր մոլորութիւն մուծած չէ, իսկ պատանեաց
յարմարութիւնը քննուի:

Նոյն ապրին Դեկտ. 14ի Սստին մէջ (1668, 303. 27) Ուկանայ Աստուածա-
շունչի ապուած մասերու վրայ եւ Քրիստոնէականի վրայ քննութիւններ կը կատարուին:

Դարձեալ 1671 Մարտ 17ի Սստին Արձանագրութեան մէջ (1671, 57. 1) կը
կարդամ՝ թէ ինչպէս Ս. Ժողովին Ուկանին հրամայած էր, որ Լիվունոյ երթաց եւ հոն
տպարան հասատէ, հիմայ եկած է նաև չուոմ եւ կը ինքը: որ իրեն թոյլ արուի Մար-
սիիս երթալու եւ հոն տպարան բանալու, եւ կամ իրեն նպաստել հետեւեալ կեր-
պով՝ 1. կամ տալ իրեն որ եւ է գումար մ'իր զբամական անձկութեան մէջ (ինչ-
պէս որ Փիտրենցայի Եսուիրակն ալ հասատած էր անձկութիւնը), կամ հրաման զրկել
Քննութեան Ս. Ժողովով Լիվունոյի ներկայացուցիչն, որ ետ աս իր ապած Աստուածա-
շունչին քանն օրինակը, զոր զրաւած է իրը մոլորութիւններ բովանդակող, եւ կամ
2. իրեն որոշ ամսական մը տրուի, եւ կամ ուրիշ կերպով մը իրեն օգնուի, այսինքն
շուտով սրբագրութիւնը Խորհրդատեալը, զոր Քննութեան Ս. Ժողովով զբկած է քննելու,
որպէս զի ապէ եւ ծախէ, նոյնպէս Սալբու եւ ուրիշ զբքեր, զորոնք պիտի զրկէ:
սրբագրութեան, շուտով քննուին, որպէս զի կարենայ տափել եւ վաստրկիլ: Կ'որո-
շուի որ ասպասաթին համար առ ժամն գումար մը տրուի, Աստուածաշունչը թարսեղ
վ.՝ իսկ Խորհրդատեալը Պ. Կոպէ Դոմինիկեան անմիջապէս թարդմաննեն եւ քննուի,
որպէս զի ամենայնի խելամուտ ըլլալէն եաւել՝ ըստ այնմ հրաման տրուի Լիվունոյ. իսկ
Ս. Ժողովով Քննութեան զրուի որ հաճին շուտով վերջացրնել քննութիւնները եւ
որոշումնեն առն, որպէս զի Ուկան Արքեպ. ըստ այնմ վարուի:

Եիշեալ Խորհրդատեալն ու Սալբուը ապագրած չէ Ուկան, անտարակոյս Ս. Աթո-
ռէն թոյլառութիւն շնորհունելուն:

Վիեննա, 10 նոյ. 1913:

Տ. Գ. ԳԱԼՈՒՅԵՍԱՐԵԱՆ

ՀՈՌՄԱՅ ԱՌԱՋԻՆ ՀԱՅ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ 1579ԻՆ Է

Իանասէրներու քով ընդունուած էր՝ թէ Հառնայ մէջ ապուած առաջին հայերէն
կիրքն ըլլայ “Յօմար Դրիգորեանն, Յաւիտենական. Որ եղեւ իշխանութեամբ հրզոր
որոց Թափոյն եւ այլ թաղաւորացն: Կաղմեցաւ ի մեծըն Հռովմըն, ի քաղաքն
որոց առաքելոցն ի ԲՎ. ԽՇՁԴ. Romae, ex typographia Dominicæ Basae,
MDLXXXIII. (= 1584):

Ասոր զիմաւոր Յիշխատակարանէն կ'իմանանք, թէ “թարգմանեցաւ աօմարս եւ աօ-
նացուցը ի լսարին լեզուէ ի հայի, եւ արպագրեցաւ ի նոյն քաղաքն ի մեծն Հրովմ”